

ՀԱՅԻ ԱՄՍՈՐԵԱՅ,

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

16. ՑԱՐԻ — 1921

Կը Խմբագրուի եւ կը Տրատարակուի

ՄԻՒԹՈՒԵԱՆ ՄԻԾՐԵՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄՈՒԵ Ի ՎԻԵՆՆԵ
աշխատակցութեամբ ազգային և ռազմական:

Այս տարուան բաժանորդագինն է ամէն երկրի
համար ֆր. 20.—:

Պեր հասցե

Rédaction de la Revue „HANDES AMSORYA“
Vienne (Autriche), VII/2 Mechitharistengasse 4.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ՝ ՆՈՅԵՆԻՐԵՐ — ԴԵԿԵՆԻՐԵՐ

ՍԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Վարդանական չ. Ա. Զենոբ Գալիոնցի
եւ իր դասական մասցորդները. 545:

Կողեւան չ. Ա. Մակարյացոց Բ. Գրքին հայերէն թարգմա-
նութիւնը. 555:

Օվկեան չ. Հ. Վարդան Արեւելցի. 564:

Եկիմեան չ. Ա. Հազար Եպիփառու Թոփաթեցի. 573: 1
Հունան չ. Յ. Ցուցակ հայերէն ծովագրաց Մանասարեան
Վարժարանի ի Կարբն. 580:

ՊԱՏՄԱԿԱՆ — Քատուանի Եղիա Ս. Վրաց Ժամանակագրու-
թիւնը. 584:

Երևանան Ա. Նոր Քուղայի Լրաբերը. 598:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ — Վարդանական չ. Ա. Բանարմանական նոր
դիտողութիւններ. 603:

Նորայր Ն. Բիրագակացի Հնագատութիւն Հայու-
սակի. 611:

ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆ — Եակորնան Սիմ. Արեւմունայ բա-
նաստղներ. Պետրոս Դուռեան, նոր կեանը ու եր-
կերը. 619:

ՄԱՏՄԱԼՈՍԱԿԱՆ — 1. Դումանական նամակներ առիթով
du christianisme en Orient (չ. Ա. Ա.). 633: — 2. Թի-
րեարքան Յ. Արիանյ քանարան (չ. Ա. Ա.). 635.

ԱՅԼԵՒԱՅՆ — 1. Երկու խոր պ. Զօսմենեանի նամակներ առիթով
(Յակոբեան Ա.). 637: — 2. Փրա Աւուանին Աւենիք
(չ. Ա. Ա.). 638: — 3. Ի՞նչ կը նշանակէ Թիրապը (չ. Ա. Ա.). 640:

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

(Առարկաձ Խմբագրութեան)

173. ԱՓՃ-ԻՒ-ՇԱԸՆ — Սա պահ-իւլ-ապահ. ով ամենափառա-
տորն փառը: Ապո-իւլ-Շանա եւ Լահեր տախտակը: Պար-
կերէն թարգմանեց Փ. Ա. Ա. Փափէր Գրիգոր Բուռքեան
(Օրկայարակականց): Դաշիքէ, տպ. «Պակտուան», 1920:
8^o, էջ 20:

174. ԳՈՅ-ՂՋԵԱՆ ՄԵԼԻՔԻ — Հետազոտութեան (Boy-scoutisme) օգ-
տակարութեան եւ զայն լուսորդ: Աղարանդրիս, տպ. Դա-
սապեան, 1915: 8^o, էջ 16:

175. ԶԱՄ. ԱԲՐ. — Հայ զամանութեան պատմութիւն: Մասն Ա.
Նոր-Եպիփառան, տպ. Ա. Յ. Աւագեան, 1914: 8^o, էջ 241:

176. ԺՄԱԳՐԻ ՀԱՅ ՊԱՆՂԱՎԱՐ ԿՈՍԱԿԵՈՒԹԵԱՆ: Կ. Պոլիս, տպ. Բ. Ռ-
Ժիւան Արդի, 1921: 8^o, էջ 7:

„HANDES AMSORYA“

Monatsschrift für armenische Philologie

XXXV. Jahrgang — 1921

Herausgegeben und redigiert von der
Mechitharisten-Kongregation in Wien
unter Mitwirkung zahlreicher Armenisten.

:- Preis dieses Jahrganges Fr. 20.—. :-

Unsere Adresse:

INHALT: NOVEMBER—DEZEMBER

LITERATURGESCHICHTE: — Vardanian P. A.: Zenob von
Gazirta und seine Schriften in der armenischen Literatur
des 5. Jahrhunderts. 545.
Kogian P. S.: Die armenische Übersetzung des II. Buches
der Makabäer. 555.

Oskian P. H.: Vardan der Historiker († 1271). 564.
Akinian P. N.: Lazar von Tokat. 573.

Kosian P. J.: Katalog der armenischen Handschriften des
Sanassarian-Institutes zu Erzerum. 580.

HISTORISCH — Kassuni E. S.: Die georgische Chronologie.
584.

Eremian A.: Die Zeitschrift „Nachrichten von Neu-Julfa“. 593.

PHILOLOGIE — Vardanian P. A.: Neue textkritische Bemer-
kungen. 603.

Néandre N. de Byzance: Kritik über P. L. Alishan's
Armenische Pflanzennamen. 611.

MODERNE LITERATUR — Hakobian S.: Petros Durian, sein
Leben und seine Werke. 619.

REZENSIONEN — 1. Rabbath-Tournebize: Documents inédits
pour servir à l'histoire du christianisme en Orient (P. N. A.).
633. — 2. Thiriakian H.: Ario-armenisches Wörterbuch
(P. N. A.). 635.

ALLERLEI — 1. Erwiderung an Tchobanian (S. Hägobian). 637.
— 2. Fr. Augustinus Avedik (1880) (P. N. A.). 638. — 3. Die
Bedeutung des Wortes *thil* (P. A. V.). 640.

177. Հայեական բարեգործ. ընդ. Միութիւն. Հաշուելելի եւ մի-
ուելագիր Արդ-14րդ շրջաններու. 1916-1919: Քահիր,
տպ. Հ. Բ. Ա. Միութիւն, 1920: 8^o, էջ 139:

178. ՄԱԼԻԱՍՄ — Անձմբաւ հերոս մը Էսքիքի Կարօ: Գահիր,
տպ. Սիբիր, 1905: 8, էջ 37: [Բ. Հրտ. Գահիրէն եւ Աղոյ-
սանդրի Հաշուեան Մամաժանութեան:]

179. Ներկայիս ապառ մարդկութեան միլիոնաւորներ ընտ պիտի
ընենքն: Նիւ-Եորք 1920: 8^o, էջ 114: [Հրտ. Միլապային
Ա. Գրիգ Ռասանդար Միութիւն:]

180. Պուլկարանայուն Օրացոյք 1922. պատրաստեց Դ. Յ. Ռամ-
կաթէնս: Սովիա, տպ. Ա. Գուրգէթիւն, 1921:

181. Տեղեւագիր Ազգանուր Հայութեաց ընկերութեան Աղքարա-
յուրոց մամաժանութիւն 1909-1910 շրջանի: Աղքարայուր-
յան ապառ Աղքարայուն, 1911: 8^o, էջ 13: